

ԶՂՅՈՒՄ ԵՒ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԻՒՆ

Անկումի ու վերելքի շրջաններէ անցնող մարդկային կեանքը այսօր մեզի կը ներկայանայ չատ աւելի մեղքերով ծանրաբեռնուած, քան հեռաւոր անցեալի մէջ որեւէ ժամանակ :

Գրեթէ ամէն մարդու մէջ նուիրագործըւած է այն հաւատքը, թէ առանց մեղքին դործակցութեան՝ կարելի չէ անհատական ձեռնարկներու և նոյնիսկ հաւաքական նըպատակներու մէջ յաջողութիւն ապահովել:

Ներկայիս մարդը, ընտանիքը, հասարակութիւնը և պետութիւնը առաջնորդող՝ արդարութիւնը չէ, այլ մարդկային տկարութիւններն են, որոնք ՄԵՂՔ կ'անւանուին աւետարանական բառով:

ՄԵՂՔԸ ծնող ու սնուցանող աղղակները դոյդ են:

ա.— Աղքատութիւն, որ զրկուած մարդուն առջեւ բաց կը պահէ փորձութիւններու դուռը:

բ.— Արծաթսիրութիւն, որ կը խրախուսէ ընչափաց մարդը՝ զրոհելու անիրաւաշներու և մրցակցութիւններու մէջ:

ինչպէս զառիթափէն դէպի ստորոտ գըլորող քարը աստիճանաբար իր զնացքը կ'արագացնէ, այնպէս ալ մեղապարտը մեղքին հետ մտերմանալէ ետք, ամենէն ծանր յանցանքները դորձելու բնունակ կը դառնայ, անկումէ անկում իր անկասելի զահալիքումին կապելով նաեւ ուրիշ զոհեր:

Շատեր անչուշտ կ'ուղեն ու կը փորձեն աղատիլ այս յուսալքիչ կացութենէն՝ ա՛լ չտառապելու համար: Բայց չեն դիտեր թէ ի՞նչ գեղ պէտք է դորձածեն, որո՞ւն պէտք է դիմեն և ո՞վ է ճարտար բժիշկը՝ որ կարող է վերջնականապէս դադրեցնել իրնց հոգեկան տառնապները:

Բժիշկը կայ և գեղն ալ կայ, բայց կամաւոր կերպով կ'անդիտանանք անոնց դոյւթիւնը և միայն ծայրայեղ հանդրուա-

նին հասնելէ ետք կը փնտուենք զանոնք: Շատ անդամ կը տենչանք փրկութիւն՝ երբ ամէն յոյս կորած է մահուան տարաժամ յահախումով:

* *

Բժիշկը հեռու չէ մեղմէ, կրնանք կանչել զայն օրուան որեւէ ժամուն: Յօժարակամ կու զայ ան, ուր որ կ'ուղենք, եւ կու զայ ձիշդ մեր ուղած տուն՝ առանց ըոսկէ մը իսկ յապաղելու և առանց այցեղին պահանջելու: Կու զայ մեր տունը, կու զայ մեր զրասենեակը, կու զայ երկրի վրայ որեւէ տեղ: Ժամանակը ևւ հեռաւորութիւնը արդելք չեն իրեն: Միայն կ'ակնկալէ որ անկեղծօրէն հաւատանք իր ամենակարող զօրութեան ևւ վստահութեամբ դորձենք իր յանձնաբարած ղեղը, որ կատարելապէս բուժիչ է ։ առաջին դորձածութեամբ իսկ մեր հոգին իր խաղաղութիւնն ու փրկութիւնը կը գտնէ:

Այդ անզուղական բժիշկը Քրիստոնէ և իր յանձնաբարած անսխալական ղեղը՝ Զղջումը:

Դժբախտաբար սակաւաթիւ քրիստոնեաներ միայն կը դիմեն այս ազդու միջոցներուն ևւ արդիւնաւորապէս կ'օդութիւն անոնցմէ:

Աշխարհի վրայ ամէն բանական էակ մէկ մտասեւեռում ունի. ուրախ ու երջանիկ ըլլալ ևւ խաղաղութեամբ բոլորել իր կեանքին շրջանը:

Ցաւը, նեղութիւնը, ձախորդութիւնը ևւ այլ գժբախտութիւններ այս աշխարհի յատուկ իրողութիւններ են, որոնք վերջ կը գտնեն մարդուն նիւթական կեանքին հետ:

Սէրը, ճշմարտութիւնը, դթութիւնը ևւ նկարագիրը սրբացնող բոլոր առաքինութիւնները երկնային զրոշմ ունին եւ անմահ են, ինչպէս մարդկային հոգին:

* *

Մեղաւորը իր փրկութիւնը կը դանէ միայն անկեղծ զզջումով ու խոստովանութեամբ :

Զզջալ՝ կը նշանակէ ատել մեղքը, խըդ- ւիլ անկէ և ուժաւու անգամ մըն ալ չդոր- ծակցիլ մեղքին հետ :

Զզջալ՝ կը նշանակէ վերածնիլ հոգւով և վերադառնալ ու ապրիլ Աստուծոյ լոյ- սին մէջ :

Զզջալ՝ կը նշանակէ ճանչնալ յանցանքը և երրեք չկրկնել զայն :

Զզումը կը մօտեցնէ ու կը միացնէ յան- ցաղործը ոչ միայն Քրիստոսի, այլեւ բո- լոր այն մարդոց, որոնք հեռացեր էին իր- մէ՝ դժուհնելով իր մեղապարտ դործերէն ու արարքներէն :

Եթէ մահմետական մը, պուտայական մը, մոլոխական մը չենք կրնար քրիստոն- եայ կոչել այն իրաւունքով՝ որ Քրիստոսը չեն ընդունիր որպէս իրենց հաւատքի ա- ռաջնորդ, միւս կողմէ չենք կրնար քրիս- տոնեայ նկատել այն մարդը, որ թէեւ քր- իստոնեայ մկրտուած ու գրոշմուած է, բայց կը ծույանայ եկեղեցի դարու, և հա- կառուկ ժամանակ և միջոցներ ունենա- լուն, կը նախընտրէ Աստուծոյ փառարա- նութեան նուիրուած կիրակին անցընել ա- մօթապարտ ժամանցներով և վայելքնե- րով :

Մեղաւորը իր այդ ընթացքով նախ կ'ան- պատուէ իր անձը և նոյն ատեն կը հաս- տատէ թէ յարգանք չունի Աստուծոյ հան- գէպ :

Աստուծոյ օրէնքը ունակոխով մեղա- ւորը պէտք է զիմանայ, թէ հասարակ մէկը չէ Աստուած, ինչպէս մենք ենք, ինչպէս պետութիւններն են իրենց մարդկային յա- րափոփոխ օրէնքներով :

Երկրի մը օրէնսդիրը և Տիեղերքի Օ- րէնսդիրը հաւասարազօր հեղինակութիւն- ներ չեն. որքան անգատկառ եւ բարոյապէս ինկած պէտք է ըլլայ մարդ, որ յարդէ իր կառավարութեան օրէնքները և սակայն ըմբռատանայ երկրի և երկնքի Արարշին Սիրոյ Օրէնքին դէմ :

Տէրը միշտ կը ներէ ու կը սիրէ մեղ և կ'ուզէ իր չնորհքը տալ մեղի, կ'ուզէ մեղ ունենալ արքայութեան մէջ իրբեւ իր լու- սոյ որդիները :

Դժբախտ է այն մարդը, որ ամենազօր Աստուծոյ առջեւ չի տեսներ իր ակարու- թիւնը, որ կրնայ հովի հոսանքէ մը գորիիւ և կամ անտեսանելի մանրէէ մը վարակուիլ ու ոչնչանալ :

Քրիստոս աւետարանական օրէնքները վաւերացուց իր արիւնով, որպէսպի ամէն բար դդենու աստուածային սրբութիւններով և զրոշմ:

Տիրոջ լոյսէն ինքզինք զրկող մեղաւորը կ'երթայ հեռու, շատ հեռու տեղ մը, ուր իրեն կը սպասէ մեղքին բռնակալը՝ իր սար- քած վայելքի ծուզակներով, այսինքն մար- տինը և հոգին սպասող ցոփութիւններով :

Սատանային հետ մեղսակցող մարդը կը կորանցնէ իր իմացական և հոգեկան հա- ւասարակշութիւնը, իր խզմին անդորրու- թիւնը, իր ազատութիւնը, իր արժանիք- ներն ու կարողութիւնները :

Մեղքը՝ հոգին թոյնն ըլլալով՝ մար- դուն զործել կու տայ ամենամեծ անմտու- թիւնները :

Աստուած, ըստո՞ է քրիստոնեայ մտա- նազիր մը, մարդուն տաւած է երկու ա- կանջ, երկու աչք, երկու ձեռք և երկու ոտք, որպէսպի անսացմէ մէկը երբ վնաս- ուի՝ կարենայ զործածել միւսը: Բայց տը- ւած է միայն մէկ չնդի, որ զիանայ անոր յարգը և անրիծ պահէ զայն :

Աշխարհի վրայ, անհաւատին համար ամենէն զիւրին բանը մեղք զործելն է, որ երրեք ժամանակ և աշխատանք չի պահան- ջեր իրմէ: Եւ ճշմարիս քրիստոնեային հա- մար ալ ամենէն զիւրին բանը բարի ըլլալ և բարիք զործելն է, որ երրեք չի յոզնեցներ դինք:

Ամէնքս աւ, առանց բացառութեան, փոքր կամ մէծ սիսալներ կը զործենք և

միշտ կը փորձենք մենք դմեղ արդարացնել, յանցագարս նկատելով ուրիշները:

Պէտք է միշտ ճանչնանք մեր յանցանքը, քանի որ սխալը զործուած է մեր կամքով, չոդ չէ թէ պարագաներու ստիգման տակ:

Զջումի պարագային պարտաւոր ենք նկատի առնել միայն Աստուծոյ անհուն սէրը եւ անհուն բարութիւնը եւ ոչ թէ մարդոց արդահատանքը: Ով որ անկեղծ է իր անձին հանդէպ, անկեղծ է նոյնպէս Աստուծոյ հանդէպ:

Ինչպէս մանուկը ցաւ մը զգալով լալադին մօրը մօտ կը վազէ անոր գուրդուրանքը ընդունելու համար, խզմահար մեզաւորն ալ Տիրոջ զթութեան կ'ապաւինի՝ ներողութեան արժանանալու եւ միխթարւելու:

Անկեղծ խոստովանութիւնը կը սրբէ մեղքը եւ կը սրբացնէ մեղաւորը:

Դատարանը մահուան կը դատապարտէ ոճրագործը, եթէ նոյնիսկ խոստովանի իր ոճիրը:

Աստուծած կը ներէ յետին ոճրագործին իսկ եւ կ'ազատէ զայն յաւիտենական մահէ, եթէ անկեղծ զջումով մօտենայ իրեն:

Այն մարդը, որ ինքինք գերազաս կը համարէ ուրիշներէ եւ չուզեր ենթարկութիւնքրին հեղինակութեան, բառին խստագոյն առումով ըմբոստ մըն է եւ իր վայրագ արրամադրութիւններով կը զերազանցէ մացառուտի դազաններն անդամ:

Անուղղայ մեղաւորը իր անսանձ արարքներով ըսել կ'ուզէ Աստուծոյ. «Զեմ փափառքիր լսել քեզ, այլ ընել՝ ինչ որ ինձի համար հաճելի է եւ ոչ թէ ինչ որ դուն կը կամմիս ու կը հրամայես»:

* *

Ճափոնի մայրաքաղաքին մօտիկ բլուր մը կայ, որ ճգնաւորի մը անունը կը կրէ: Հանրածանօթ սուրբ մըն է այդ ճգնաւորը եւ կ'ըսուի թէ դեռ ողջ է եւ իր աղօթքներով հրաշքներ կը դործէ: Ան սրբութեան չնորհը ստացաւ Տիրոջմէ շատ ցաւազին փորձութենէ մը ևտք:

Դեռ երխասաւրդ և ընտանիքի ու զաւկի տէր, ինքինք սպառած էր սակայն թղթախաղի եւ զինարրուքի սեղաններուն առջեւ: Գիշեր մը, զինով վիճակի մէջ, երրուն կը վերադառնար իր ինքնաշարժով, անցորդ մը հարուածեց եւ փոխանակ կենալով օգնելու կիսամեռ վիրաւորին՝ անհւացաւ մութին մէջ:

Ցաջորդ առաւօտ առաջին զործը եղաւթերթ մը գնել եւ իր զործած ոճիրին մասին տեղեկութիւն առնել: Առաջին էջին վրայ խոշոր վերասութեամբ կարդաց լուրը և շանթահար եղաւ:

Սպաննուողը իր զաւակն էր:

Մէնք ալ որքան անմեղներ կը սպաննենք նախանձէ ու չարաշահութենէ մզուած եւ բարոյական մահ կը պատճառենք անոնց, անդմօրէն զրկելով զանոնք իրենց արդար իրաւունքներէն ու դիրքերէն:

Անկեղծ զջումը կը վերադարձնէ մեզ ճշմարտութեան եւ կը մաքրէ մէր հոգին մեղքին թոյնէն:

Սատանան չի հետաքրքրուիր մէր անցեալով եւ ապագայով: Ո՛չ մէր երէ կը կ'ուզէ եւ ոչ ալ մէր վազուան օրը: Այլ կը տենչայ մէր այսօրը, այն՝ ինչ որ ներկայիս ունինք մէր տրամադրութեան տակ:

Իրապէս դժբախտ ենք, երբ Աստուծոյ տուած ԱՅՍՈՐԸ փոխանակ կատարուած րարի զործերով իրեն վերադարձնելու՝ յօժարակամ կու տանք ստանային:

Եթէ այսօր չղջանք, վազը ժամանակ պիտի չունենանք այդ ընելու:

Մարդիկ մէկ ամսուան, մէկ տարուան, տասը տարուան պայմանազրութեամբ չեն ապրիր, այլ կ'ապրին օրը օրին, ժամը ժամին, վայրկեանը վայրկեանին:

Եթէ անկեղծ քրիստոնեաներ ենք եւ կ'ուզենք փրկութեան չնորհներով հարստացընել մէր հոգին, պարտաւոր ենք զջալ ու խոստովանիլ այսօր, եւ ոչ թէ վազը՝ որուն մասին ապահով չենք եւ զոր կրնանք չունեալ:

ՎԱՐԴԱՆ ՔՀՆՅ. ՏԻՒԼԿԻՐԵԱՆ